

քեան և սրբութեան հետեցէք. որովհետև առանց ատոր մէկը պիտի չտեսնէ Տէրը (Եբր. ԺԲ. 14): Պօղոսի անձնական փորձառութեան արդիւնքն է այդ զմիտը: Այս զարմանալի քրիստոնեան մինչև որ իր սխալները չըմբռնեց և շխտատովանեցաւ զանոնք, չկրցաւ տեսնել Տէրը, Դամասկոսի ճամբուն վրայ լոյսերու մէջ իր կուրութեան պատմութիւնը, և նկարագրութիւնը իր տեսիլներուն (Բ. Կրկն. ԺԲ) մտաւր սրտի յայտնութիւններն են: Մեր ոսկեգրիչ Եզնիկը կ'ըսէ թէ ինչպէս ցատտ, բժոտ աչքերով կարելի չէ նայիլ արևուն, նոյնպէս կիրքերով և մեղքերով ապականած սրտով ալ կարելի չէ հասկնալ աստուածային խորհուրդներն ու ճշմարտութիւնները:

Երանի՛ր անոնց որ սրտով մաքուր են, վասնզի անոնք Աստուածը պիտի տեսնեն: Մտաւր սրտ, այո՛ միայն երկու բառ, բայց ո՞րչափ խորհրդաւոր բառեր:

Բաւական դժուար է Աւետարանին այս դասը: Կեանքին զործնական դասերը կամ փորձառութիւնները տարբեր կրօնք մը կը քարոզեն մարդոց: Մարդիկ այդ դասերը կը սիրեն և նոյն ատեն կ'ուզեն Աստուած տեսնել: Կ'ուզեն քրիստոնեայ ըլլալ առանց Աւետարանի: Ո՛չ: Պէտք է թօթափել մեղիին լուծը: Ան է սրբութեան թշնամին: Մեղաւոր մարդուն աչքերը կը նային, բայց չեն տեսներ: Սուրբերը միայն կրնան տեսնել սուրբը:

Երանի՛ր այդ սուրբերուն: Ասո՛ր համար է որ Սաղմոսերգուն կը պաղատի, — Իմ մեջս մտաւր սրտ մը uslojdek, Աստուած, և ուղիղ հոգի մը նորոգե ներսս (Մղմ. Ծ. 10):

Բ. Ե.



— «Մենք պէտք եղածին պէս չենք ճանչեր Աւետարանը, և զայն ուսանելու արդելք կը դրնէ մեզ զայն գիտնալ կարծելիս: Կ'անդիտանանք անոր առածները և չենք բափանցեր իմաստներուն. մենք հետաքրքրութեամբ կը փրնտանք մարդոց խօսքերը և զանց կ'ընենք Աստուծոյ խօսքերը»:

(Յեկեղիս)

— «Մարդիկ անտեղութեան մէջ լինալու համար միայն՝ կը մերժեն Աւետարանի վարդապետութիւնը»:

(Վ. Ուրիւն)

# Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

## ՔՐԻՍՏՈՍԻ ԸՄԲՈՆՄԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

### ԳԵՅՍԵՄԱՆԻ ՄԷջ

Աւետարանիչները կը պատմեն թէ (Մատթ. ԻԶ. 36-50, Մարկ. ԺԳ. 32-46, Ղուկ. ԻԲ. 37-50, Յովհ. ԺԸ. 1-3) մեր Տէրը վերջին ընթրիքէն յետոյ գնաց Կեթմանի գիւղը իր աշակերտներով, որոնց ըսաւ որ հսկեն հոն, մինչև որ ինքն երթայ աղօթքը ընելու, իր հետ առնելով Պետրոսը և Զերեղեայ երկու որդիները: Յիսուս սկսաւ արտմիլ և հոգալ, և կ'ըսէ անոնց ալ թէ «տրտում է ոգի իմ մինչև ի մահ»: Ան քիչ մը առաջ կ'երթայ Զրթենեայ պարտէզ ըստած տեղը և հոն աղօթելով կ'ըսէ. «Հա՛յր, եթէ կամիս անցս դրժակս գայս յինէն, բայց ոչ իմ կամք՝ այլ քոյդ լինի»: Երեք անգամ Յիսուս կուզայ աշակերտներուն մօտ և զանոնք քնացած կը գտնէ, երեք անգամ ալ կը յորդորէ որ արթուն մնան ու փորձութեան չենթարկուին, ու յետոյ կը յարէ «հոգիս յօժար է, բայց մտքիմ սկար», երկրորդ և երրորդ անգամ կատարուած աղօթքէն յետոյ կը խօսի անոնց համանման խօսքեր: Ի վերջոյ, կ'ըսէ աշակերտներուն թէ «ննջեցէք այսուհետև և հանգերուք զի ահա հասաւ է ժամ և որդի մարդոյ մատնի ի ձեռս մեղաւորաց»: Տասներկուքներէն մին՝ Յուդա Իսկարովտացին Յիսուսը կը մատնէ թշնամիներուն, և անոնք ալ կալանաւորելով զայն կը տանին Կայիափայլի մօտ դատելու և դատապարտելու համար:

Զրթենեայ պարտէզին մէջ այդ տագնապի պահուն, ինչպէս կը գրէ Աւետարանիչը, երկինքէն հրեշտակ մը երևցած էր Յիսուսի և քաջալերած էր զայն, երբ «հոսէին ի նմանէ քրտունք իրրև զկայլակս արևան, ոլուն ոլուն հեղեալ յերկիր»:

Յիսուսի՛ մեր Տիրոջ մահուն տագնապի ու Հօրը ուղղուած սրտառու աղօթքներուն՝ հանդիսավայրը եղող այս տեղերը, շատ կանուխէն բարեպաշտ քրիստոնեայք սրբացուցած և հոն ուխտասեղիներ շինած էին: Կեթմանի մէջ քրիստոնէական ա-

ուաջին դարերէն սկսեալ ցոյց կը տրուին վերջին զիշերը Փրկչին ընկերացող աշակերտաց քնացած տեղը, որ Ս. Կուսի տաճարին մօտ, քարայր մըն է. ինչպէս նաև Յիսուսի աղօթած ու քահանայապետներէն կալանաւորուած տեղը կը կոչուի «Ձիթնէկաց Պարսեղ»ը, զոր կը յիշէ Աւետարանիչը և որուն մօտ կը գտնուէր Յուդայի մատնութեան այն քարը, զոր Պորսոյի անունուն ուխտաւոր ուղեգիրը 333 ին կը նկարագրէ իր գիրքին մէջ:

Ձիթնէկաց պարտէզին այս շրջանակը նուիրական վայր մը դարձած էր ընդհանուր քրիստոնէութեան համար. նոյն պարտէզին հինաւուրց ձիթնիները, որ ժողովրդեան լեզուով ողջունի ծառեր կը կոչուէին, հետի երկիրներէ եկող գունդ գունդ ուխտաւորներու բարեպաշտական զգացմանց առարկայ կը դառնային ու պաշտումի այլ և այլ յիշատակներ անմահացուցած էին այդ քրիստոնէական սուրբ տեղերը. դարերու ընթացքին տեղական աւանդութիւնները այդ Ս. Վայրերու պաշտումը ու քրիստոնէական սրտագրաւ վաղեմի զըրուազները կը հրապուրէին քրիստոնեայ աշխարհը. բոլոր եկեղեցիներու ուշադրութիւնը կեդրոնացած էր այդ Ձիթնէկաց պարտէզին վրայ ու անոնք կ'ուզէին մէկը մէկէ խել նոյն պարտէզը, մեծագոյն պարձանքի իւրացման զգացումով ուրախանալու համար:

Յրանչիսկեանք ժէ. դարու կիսուն տիրացան նոյն տեղւոյն և պատով մը շըրջապատեցին և ծաղկանոցի վերածեցին զայն: 1892 ին մասնաւոր պեղումներով երևան հանուեցաւ խաչակրաց օրէն կործանուած եկեղեցիի մը աւերակոյտը. այլ և այլ քանդակեալ մարմարի մնացորդ կըտարներէն ու ճարտարապետական կառուցումէն յայտնի եղած է թէ լատին թագաւորութեան հիմնարկութեան ժամանակի եկեղեցիի մը բեկորներն էին երևան ելած հնութիւնները: Յրանչիսկեանք մտածեր էին նոյն տեղւոյն վրայ շինել եկեղեցի մը. ուստի 1920ին շարունակեցին մաքրել զըտնուած եկեղեցիին գետինը հիմնարկութիւն կատարելու համար և մինչ պեղումները կը խորանային՝ հնագոյն պատի մը մասերը մէջտեղ ելան և երբ աւելի խորացուցին հետախուզութիւնները նոր յատակներ

բացուեցան և երևան եկան գեղեցիկ քանդակներով խոյակներ, մարմարեայ սիւներ, բազմապիսի և գունազեղ մոզայիքներ, ինչպէս նաև որմանկարներու կտորներ որոնք ամենուն զարմանքը գրաւեցին վասնզի անոնք կը ցոլացնէին վաղեմի ճարտարապետութեան և նկարչութեան մը զարգացեալ վիճակը. նորագոյն շրջանի եկեղեցի մը կառուցուած էր վաղեմի սրբավայրի մը վրայ. մէջ տեղ ելած հնութիւններուն մէջ կը գտնուէին յոյն, լատին և արաբական գիրերով արձանագրութիւններ, բլուզանգական և լատին տիրապետութեան վերաբերեալ գերեզմաններ և դրամներ:

Անակնկալ գիւտ մ'էր երևան ելածը. պեղումներու խորացումը մէջտեղ բերաւ երկու եկեղեցիներ ու աւերակներու իրարու վրայ կուտակումը, ստորին եկեղեցիին յատակագիծը կը նայէր հարաւային արեւմուտքէն հիւսիսային արեւելք, երուսուղէմի հին տաճարին կողմը ուղղուած: Բայց վրայի եկեղեցիին ուղղութիւնը կատարելապէս Արեւելք կը նայէր, այնպէս որ նախապէս շինուած եկեղեցիին հետ ճշդիւ համադիր չէր: Յրանչիսկեանք այս պեղումներէն յետոյ նոյն աւերակներու տեղւոյն վրայ շինեցին նոր և շքեղ եկեղեցի մը:

Մենք այս յօդուածով պիտի ջանանք նկարագրել մեր Փրկչին վերջին զիշերը Գեթսեմանիի մէջ աղօթած տեղւոյն վրայ, իր մտանութեան և ոլոտն ոլոտն թափած իր արիւնքբտինքի կայլակներուն ի յիշատակ շինուած եկեղեցիներուն պատմական փոփոխութիւնները այլ և այլ դարերու մէջ, և ապա որոշ ապացոյցով մը պատմել թէ այն Ըմբռնանալ կամ Աղօթի եկեղեցիին ո՞ր դարուն Հայոց սեպհականութիւն դարձած է և մինչև և՛րբ հայք տիրացած են անոր:

**Ա. — Քրիստոսի Ըմբռնանալ Եկեղեցին սկիզբէն մինչեւ 614:**

Այս եկեղեցիին օտար եկեղեցական մատենագրութեան մէջ կը կոչուի Օրհնախ և կեղեցի, Աղօթի եկեղեցի, Փրկչի եկեղեցի. իսկ մենք ընտրեցինք Ըմբռնանալ եկեղեցի անունը, նկատելով որ մեր Փրկիչը նոյն տեղին վրայ կայանաւորուած ու իբր մահապարտ տարած են դատաւորին, և սա պատճառաւ

ալ որ մեր Հաննէ եպիսկոպոսը Քրիստոսի  
Լմբոնման տեղւոյն մօտ գտնուած այր մը  
իր պատմութեան մէջ կը հոչէ այր ընթոնման:

Մենք մեր առաջին վկայութիւնը կը  
բերենք Կիւրեղ Երուսաղեմացիէն, որ 347  
թուականին իր Կոնստնտնուպոլիսէն գիր-  
քին մէջ (Ճառ Ժ) աւետարանական ճշմար-  
տութեան վկայ կը բերէ Կեղրոնի հովտին  
մէջ գտնուած ա՛յն արմաւենին, որմէ  
տղաքները ճիւղեր քաղած էին Յիսուսի  
յաղթանակաւ Երուսաղէմ մտած ժամա-  
նակ, յետոյ Երուսաղեմացիին կը յիշէ Գեթ-  
սեմանին՝ ուր յոյց կուտայ Յուզան ամեն  
անոնց որ կրնան հասկնալ. նոյն հեղինակը  
դարձեալ նոյն գիրքէն նոր վկայութիւն  
մը կը բերէ «Գեթսեմանին» ուր կատար-  
ուած է մատնութիւնը»: Այս վերջնոյն  
վրայ կ'աւելցնէ Աղօթքի տեղւոյն յիշատա-  
կութիւնը հետեւեալ կերպով. «առանց խօ-  
սելու Ձիթենեաց լերան մասին ուր ներկայ  
աշակերտները գիշերը կ'աղօթէին, կը յի-  
շէ՞ս Գեթսեմանի մէջ Յիսուսի դէմ ուղ-  
ղուած սուրբը»: Այս բացատրութեանց  
անորոշութիւնը եւ ճշգրտութեան փոքր թե-  
րութիւն մը Երուսաղեմացիին յանկարծա-  
կան պերճախօսութեան կը վերագրուի, և  
չարկիւր այս վերջին հատուածին Գեթսե-  
մանի մէջ պատմուած յիշատակներու եր-  
կուութիւնը:

Եթէ Եւսեբիոս իր Եսայիի մեկնու-  
թեան մէջ կը յիշէ մատնութիւնը Գեթսե-  
մանի վրայ խօսած ժամանակ, իր 330ին  
խմբագրած Onomasticon ին մէջ անոր կը  
յարէ Քրիստոսի աղօթքին յիշատակը: Իր  
ծանօթագրութիւնը շատ հետաքրքրական  
է, վասն զի ան կը հաստատէ աւանդու-  
թիւն մը որ իրմէ շատ առաջ գոյութիւն  
ունէր. «Գեթսեմանին, կը գրէ, այնպի-  
սի տեղ մ'էր, ուր Քրիստոս իր չարչարան-  
քէն առաջ աղօթեց, ան դէպ ի Ձիթենեաց  
լեռը ելնելիք ճամբուն վրայ կը գտնուի: Հոս  
այժմ հաւատացեալք կուզան աղօթելու»: Կիւրեղի  
և Եւսեբիոսի բացատրութիւննե-  
րէն կ'երևի որ տակաւին եկեղեցի շինուած  
չէր Քրիստոսի աղօթած տեղւոյն վրայ:

Բայց երբ Հերոնիմոս թարգմանեց  
(386-391) Եւսեբիոսի տեղագրական ճառը,  
կը փոխուի խնդիրը: Իր ճշգրիտ և ամ-  
բողջական ծանօթագրութիւնը իր նախոր-  
դինն է. «Գեթսեմանին, կ'ըսէ, այն տեղն

է որ Փրկիչը իր չարչարանքէն առաջ ա-  
ղօթեց, Ձիթենեաց լերան ստորտը կը  
գտնուի, այժմ հոն եկեղեցի մը կայ շին-  
ուած»: Լեւանը ստորոք բառերը կ'արգիւն  
մեզ լերան գագ ի վայրին վրայ փնտաւու  
նոյն սրբավայրը: Գաղղ այժմ բառին, շատ  
յատկանշանական է ան: Թարգմանիչը Եւ-  
սեբիոսի բնագիրին զիմացը գտնուելով  
կը տեսնէ որ կայութիւնը միեւնոյնը չէ,  
հաւատացեալք այլևս չեն աղօթեր բացօղ-  
եայ դաշտի մը մէջ. բայց այն պահուն որ  
կը գրէր, քրիստոնէից կողմէն պատուուած  
այս գաշտը եկեղեցիով մը ծածկուած է.  
ուստի զանց չընել կատարուած փոփո-  
խութիւնը արձանագրելու: Ուրիմն առ  
նուազն, այս սրբավայրին կառուցումը  
կրնանք դնել 330 ին և 390 ին և նոյն լակ  
Կիւրեղի լուսութեան պատճառաւ 347 ին և  
390 ին մէջ:

Էթէրիայի օրագրութիւնը մեծ առա-  
ւելութիւն ունի Գեթսեմանի Ս. Տեղեաց  
գերը և իւրաքանչիւրին զիրքը հասա-  
տելու սաղիմական արարողութեանց մէջ.  
ըստ նոյն օրագրութեան, եկեղեցական  
թափօրը Ձիթենեաց լեռնէն իջնելով կու  
գայ այն տեղը ուր Փրկիչը աղօթեց և  
տազնապեցաւ: Այս տեղ, կը ծանօթագրէ  
ուխտաւորունհին, թէ գեղեցիկ եկեղեցի մը  
կար, հոն կը կարգացուէին տեղւոյն յար-  
մար աւետարանը՝ Փրկչին մատնութեան և  
կալանաւորութեան վերաբերութեամբ: Այս  
ընթացումներու պահուն արտասուող-  
ներուն եկեղեցանքը մինչև անգամ քաղա-  
քէն կը լուսէր:

Իր մեծ զիծերուն մէջ այս է սկզբնա-  
կան աւանդութիւնը ու Լմբոնման եկեղե-  
ցիին հիմնարկութեան մերձաւոր թուականը  
ու պատմութիւնը մինչև 614, որ ժամա-  
նակ Պարսիկ հրոսակները Երուսաղէմ ար-  
չաւելով առաջին անգամ աւերեցին քա-  
ղաքէն զուրս գտնուող Քրիստոսի Լմբոն-  
ման գեղեցիկ եկեղեցին:

Բ. — Քրիստոսի Լմբոնման Եկե-  
ղեցիին արանգութիւնը 614-1187:

Լմբոնման եկեղեցին, Պարսիկներու ար-  
չաւանքի ժամանակ, ահարկու բոցերը լա-  
փեցին ու եկեղեցին դարերով մնաց մոխիրի

տակ, որուն հետքերը երևան ելան 1920 ի պեղումներու ասթիւ, ինչպէս յիշեցինք: 614 թուականին եկեղեցին կործանուելէ յետոյ, Խաչակիրներէ առաջ վերաշինուած է Մոզեսատսի ձևով, չենք կրնար հաստատել ճշգրտէն և բացարձակ կերպով այ չենք կրնար հերքել. բայց եթէ ան վերականգնուած իսկ ըլլար թ. դարուն, Հաքէմի հակաքրիստոնէական հարուածներուն տակ և կամ Խաչակիրներուն՝ Ս. Քաղաքի մերձեցման պահուն ներքին տապանակներուն հետեանքով ապահովարար քանդուած կրնայ ըլլալ: Ըմբռնման եկեղեցիին քանդումէն վերջ անոր մասին քրիստոնէից աւանդական պարագաները պատմականորէն տեղափոխուած կը տեսնուին. Զրթենեաց լերան ստորտը կատարուած Քրիստոսի անօրինական գործերու կատարումը կը դիտուի որ Զրթենեաց լերան վրայ կառուցուած Աշակհրսարանի եկեղեցիին մէջ տեղի կ'ուեննայ. Աւագ հինգշաբթիի գիշերային թափօրին ասթիւ հոն կը կատարուին ու կ'երգուին Յիսուսի մատնութեան և այլ Տնօրինականաց աւետարանները ու երգերը. Զրթենեաց պարտէզի աւետարանական աւանդութիւնը ժամանակ մը թէև լերան գառիվայրին վրայ փոխադրուած է. բայց քիչ վերջ իր սկզբնական ուղղութեան հետեւելով Աւագ հինգշաբթիի դիշերուան նախնական տօնակարգը սկսած է կատարուիլ Ըմբռնման եկեղեցիի աւերակներու տեղոյն վրայ:

Խաչակրաց գաւէն յետոյ, հաւանաբար 1150 էն առաջ, վերաշինուած է Ըմբռնման եկեղեցին Ս. Փրկիչ անուամբ. անանուն լատին հեղինակ մը հետեւեալ կերպով կը նկարագրէ այս պարագան. «Այս եկեղեցիէն զատ, (Ս. Կուսի եկեղեցին) կը գտնուի այն տեղը՝ որ կը կոչուի Գեթսեմանի, և ուր կայր քարայր մը, հոն Յուզան կատարեց մատնութիւնը, ոչ կողմը, քարընկէց մը հետաւորութեամբ շինուած եր այն եկեղեցիին՝ ուր Յիսուս աղօթեց իր շարջարանքի ժամանակ, և իր քրտինքը արեան կայլակներու նման գետին կը վազէր» (Տե՛ս Les Eglises de terre sainte, de Voguë, էջ 414), նոյնը կը վկայեն Jean de Wurzburg 1165 ին, 1172 ին Theodoric, 1177 ին յոյն վանական մը Յովհաննէս Փոկաս: Ըմբռնման եկեղեցին մեծ

կարեւորութիւն կ'ստանայ Խաչակրաց ժամանակ և կ'ըլլայ հոգեոր կեցրոն Յովսափաթի հիւանդանոցին, որուն անգամները իշխանաւորներ էին և ամեն շարաթ նոյն եկեղեցիին մէջ պատարագ կ'ըլլար հիւանդանոցի բարերարներու ննջեցելոց հոգւոյն համար, և այս միջնադարեան եկեղեցիին գաւիթը կը թաղուէին հիւանդանոցի մեծ բարերարները:

Այս եկեղեցիին հաստարեստ պատերուն կառուցուածքը կը յայտնէ թէ եկեղեցին շինուած էր այն թուականին որ անհրաժեշտութիւն մը կը տիրէր Ս. Քաղաքին պարիսպներէն դուրս գտնուած շէնքերը ամրացնել, վախնալով արշաւանքներէն այն թշնամիներուն որ ժ. դարուն մօտեցան մինչև Ս. Քաղաքին դուռները: Բայց երբ իսլամները 1187 ին երուսաղէմը գրաւեցին, Քրիստոսի Ըմբռնման եկեղեցիի շինասեցին. յիշատակարան մը՝ որ գրուած է երուսաղեմի գրաւումէն յետոյ, հետեւեալ կերպով կը գրէ այդ մասին. «Զրթենեաց լերան ստորտը Գեթսեմանի ըսուած տեղը կար եկեղեցի մը, ուր Յիսուս Քրիստոս աղօթեց, եկեղեցիին անունն էր Ս. Փրկիչ. հոն կալանաւորեցին Յիսուսը և հոն էր որ ան արեան կայլակներու նման քրտինք թափեց» (de Voguë, les Eglises de la terre sainte, էջ 442):

Գ. — Քրիստոսի Ըմբռնման եկեղեցին Հայոց սեպհականութիւն:

Վերոգրեալ յիշատակարանը ցոյց կուտայ թէ Գեթսեմանի Ըմբռնման եկեղեցին քաղաքին գրաւումէն յետոյ ալ կանգուն էր. մենք հոս ընդհատեցինք նոյն եկեղեցիին պատմութիւնը, վասն զի, 1187 ին, Սալաէտինի երուսաղեմի գրաւումովը ու Լատիններուն վտարմամբ Ըմբռնման եկեղեցիին սեպհականութեան վիճակը կը փոխուի. մեծագոյն հաւանականութեամբ Հայ Միտրանութիւնը կը տիրանայ նոյն եկեղեցիին, Յօղթականին Հայոց հանգէպ համակրական վերաբերմունքին յայտնի հետեւանքովը: Գողգորայի, Քրիստոսի Կեղեցիին, Ս. Ասուածամկի եկեղեցիին և Ս. Յակոբի վանքիին Հայոց կողմէ տիրացումը Սալաէտինի բարեացակամութեան արգիւնք կրնանք նկատել (տե՛ս Սիմն, 1929, էջ

172. 1930, էջ 19. Հանձն, էջ 80-81): Հե-  
տեաբար Լճրոնման Եկեղեցիին Հայոց կող-  
մէ սեպհականութիւնը կ'սկսի 1187 էն եւ  
կը տեւէ մինչեւ անոր վերջնական կործա-  
նումը: Այս ենթադրութիւնը անտարակոյս  
ապացոյց մը չկրնար ըլլալ ճշմարտութիւ-  
նը հաստատելու համար, սակայն մենք կը  
համարձակինք խոնարհարար ըսել թէ ու-  
նիմք այդ մասին պատմական փաստ մը՝  
որ կրնայ զօրացնել մեր վերի ենթադրու-  
թիւնը, զժրատարար եկեղեց. հայ մա-  
տենագրութիւնը ու Երուսաղեմի արզի հայ  
պատմիչներէն ոչ մին տեղեկութիւն մը  
կուտան այդ մասին. օտար ուխտաւորնե-  
րու ուղեգրական գրուածք մը ինձ փաստ  
կը հայթայթէ պնդելու իմ տեսակէտիս  
վրայ թէ Լճրոնման Եկեղեցին 1322 ին Հա-  
յոց սեպհականութիւնն էր. ուրախ եմ այդ  
մասին որ գոնէ քրիստոնեայ ուխտաւոր-  
ներ յիշատակած են այդ պարագան եւ իրա-  
կան փաստով մը երեւան կուգայ իմ նախ-  
նկայս անձանօթ մնացած աշխատանքը  
ու Լճրոնման Եկեղեցիին հայկական սեպ-  
հականութեան պատմականութիւնը: Ահա  
ապացոյցը. 1322 ին Արակոնի Յակոբոս Բ.  
թագաւորը Ս. Երկիր կը զրկէ տաներիւ  
Դոմինիկեաններ, որոնք յետոյ կը գրեն  
իրենց ուղեգրութիւնը գաթալան լեզուով.  
ահա այն հատուածը որ կը հաստատէ Լճ-  
րոնման Եկեղեցիին նոյն թուականին Հա-  
յոց սեպհական ըլլալը. «Արեւելեան զու-  
նէն սկսեալ, նետրնկէց մը հետի, կայ տեղ  
մը ուր կը գտնուի Գեթսեմանի եկեղեցին,  
այն տեղը ուր Յուզան մատնեց Յիսուս  
Քրիստոսը. եւ կայ հոն ժայռ մը՝ որուն  
վրայ Յիսուս գրոշմեց իր մատները կրը  
կալանաւորեցին զինքը: Այս եկեղեցիին  
տեղւոյն վրայ էր որ Յիսուս աղօթեց, հոն  
էր որ իր փառաւոր մարմինէն արեւան կայ-  
լակներ ոլոտն ոլոտն թափեցան եւ ուր եր-  
կինքէն հրեշտակ մը գալով քաջալերեց  
զՅիսուս: Կայ հոն սեղան մը՝ ուր Յիսուս  
Քրիստոսն ըսաւ երեք Ասաքեալներուն  
«տրտում է ոգի իմ մինչեւ ի մահ»: Այս  
երեք աշակերտներն էին Յովհաննէս, Յա-  
կոբոս եւ Պետրոս: Այս տեղը կային երեք սե-  
ղաններ եւ խիստ զեղեցիկ եկեղեցի մը՝ ՈՐՈՒՆ  
ՏԻՐԱՅԱՆ ԷԻՆ ՀԱՅԵՐԸ (ՏԷՍ), Jerusalem  
Nouvelle. Հատ. Բ. էջ 314-314): Եկեղեցին  
սակայն, 1323 էն վերջ քիչ ժամանակ կան-

գուն կը մնայ: 1335 ին Jaques de Verone չի  
յիշատակեր զայն իր ուղեգրութեան մէջ,  
ուստի կը կործենք թէ ժԳ. զարու կիսուն  
եկեղեցին քանդուած ու աւերակ եղած էր,  
ու տեղւոյն աւանդութիւնը փոխադրուած  
էր Ս. Կուսի գերեզմանի Եկեղեցիի գաւ-  
թի մօտիկ քարայրը, զոր Արեւմտեայք կը  
նկատէին Քրիստոսի մատնութեան եւ ա-  
ղօթքի տեղը, մինչ Արեւելեայք՝ Հայք,  
Ռուսի եւ Յոյն Լճրոնման եկեղեցիին աւե-  
րակներուն վրայ կը շարունակէին կատա-  
րել իրենց ուխտը ի յիշատակ Քրիստոսի  
մատնութեան եւ աղօթից: 1483 ին Ակուր-  
մանցի հայազգի նիկողոյոս կալուկոպոսը  
այդ ոչ ոք է որ Ս. Քաղաքի ուխտատե-  
ղիներու իր ցուցակին մէջ նոյն տեղը հե-  
տեւալ կերպով կը յիշատակէ. «Քարայրն  
որ Առաքալն եկցիին: Մերարուքեան տեղի-  
քն Քրիստոսի, որ ե քարնկեց մի ի քարայրեան».   
ըսել է թէ մինչեւ ժԵ. զարու վերջերը Լճ-  
րոնման Եկեղեցիին աւերակները կը նը-  
կատուէին Քրիստոսի մատնութեան վայրը  
ու վերջին գիշերուան աղօթատեղին:

Ուստի մենք կ'ըզրակացնենք թէ Քրիս-  
տոսի մատնութեան ու աղօթքի տեղը չոր-  
րորդ դարէն առաջ քրիստոնէից ուխտա-  
գնացութեան վայր մ'էր, չորրորդ դարուն  
չինտեցաւ հոն եկեղեցի մը բուզանդական  
կայսերէն, եւ ան 614 ին կործանուեցաւ  
Պարսիկ արշաւանքէն, Սաչակրաց ժամա-  
նակ ալ վերաշինուեցաւ: Սալաէտալինը  
Երուսաղէմը գրաւեց 1187 ին, եւ հաւանա-  
բար, ըստ մեր կարծեաց, Լճրոնման Եկե-  
ղեցին չնորհեց Հայոց, այնպէս որ՝ 1322 ին,  
գաթալանցի ուխտաւոր Դոմինիկեանց պատ-  
մական ուղեգրութեան համաձայն, Հայք  
կը շարունակէին սեպհականել նոյն եկեղե-  
ցին որ կը քանդուի ժԳ. զարու կիսուն,  
որով Հայք նոյն եկեղեցիին բացարձակ  
սեպհականատէրը եղած կ'ըլլան միկ ու կիս  
դարեւ աւելի:

Օգտուած ենք հետեւեալ գիրքերէն,  
1. Jerusalem Nouvelle par les pp. Hugues  
Vincent et F. M. Abel, Հատ. Բ.:

2. Gethsemani, par Gaudence Orfali:

ՄԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱՒՆՈՒՆԻ

